26ՆԱՀԸ ՍԷՆԷ Ն՝ 4732 1909 ԴԵԿՏԵՄԲԵՐ 26/8 ՇԵՆ. ՀՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ 26 ՔԵԱՆՈՒՆԸ ԷՎՎԵԼ 1325)(26 ԶԻԼՀԻՃԱՆ 1327

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐՍ.

30 ԲԱՐՍ.

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԳԻՆԸ ՀԻՆԳԱԼԱՐԻ
Սեռեցիկ 6 ամիսը
Իսթանպոլ իլին Ղրուշ 60 35
Թաշրա իլին » 85 45
Մէմալիկի էճնեպիյէ իլին Ֆրանկ 20 49

ՀԱՍԱՐԵԼԻՆՊՈՒՀ ՎԻ ՀՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՏԸ ՕԼՈՒՍՈՒՐ
Իրանք իլին այլբնա բարարլըզ :

مجموعهٔ اخبار
بك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

Ս. ԾՆՈՒՆԴ

Գին տօգուզ եւ տօգուզ սէնէլէր էվվէլ, Թարիխին էն էսկի վագիթլարընտա, պուԹէրէսթլիկին վէ տասթիրէ սէճէ գելընմասընին հիւքմ սիւրտիւքլէրի, վէ զէմանէմիզ իւլում ու ֆինունը այիէսինին հէնուզ բէք կէրիսէ օլուռլը էնանէլէրէ, աիլէագը ումումիէ կիրտապը մանվիյէթէ եագլաշմըշ, ինսանլար՝ Օլիմբօսը էթրաֆընտա տիպ էչօքմիւշ, վէ չօգլար իլանլարա վէ իլանէլէրէ ագլընը վէրմիշ, վէ աԹիզ Բօմա հիւքիւմէթը մուազզամասը՝ Մըսրը վէ Եունանը գատիմ գուվվէթինի մանվ իԹտիքտէն սոնրա, հէր ան ու տագզգա քէնտիսի տէ օ կիրտապա տիւշմէք Թէնիքէսինտէ պուլունմըշ, վէլհասըլ պիւԹիւն ճրհան՝ ֆարզա ագըպէթինէ եագլաշմըշ իքէն, իշԹէ օ անտէ, հիհանընն էն ուզագ վէ էն խալի պիր քէօշէսինտէ, սէֆիլ պիր տաբը տէրունինտէ, կիւզէլ պիր չօճուգ Թէվէլլիւա իլէմիշ տիր։

Պու չօճուգ, Ճէնտապը Հազգ Թարաֆընտան վաս պույրուլմըշ, Եէհուտիլէրճէ սապըրսըզլըգլա պէքլէնմէքտէ պուլունմըշ, բէյղամպէրլէր Թարաֆընտան խապէր վէրիլմիշ օլան օ Յիսուս խտի քի, մուզատասէս եէվմը վէլատէթի, 1909 սէնէ սոնրա, պու կիւն, Թէքքար վէ հէր սէնէ կիպի բարլագ վէ շաշաալը պիր սուրէթտէ, ըսըգլար վէ չիչէքլէր իչինտէ, խԹիրնամտի վէ Թէ էնտիեաթ արասընտա Թաազիմ խտիմէքտէ, վէ միեօնլարճա տինանլարատան, քէմալը սըտգ իլէ, «Շէրէֆ սանա եա՝ Ռէպպ, չէրէֆ սանա» տուասը իրատ օլունմագտա տըր։

Պին տօգուզ եւ տօգուզ սէնէ էվվէլ, Ճէնտապը Ալլահ, մանվա քէնտի ագաիտի Իլահիյէսինի բուհլարըմըզտա նէշր իյլէմէք մագսէտիյլէ, ինսան չէքլինտէ, ճէմիյէթը պէչէրիլէյ տախիլ օլտուզընտան պէրու վէ պունճա սոնրալար զարֆընտա, քէնտի հուզուրը Իլահիսինտէ սէճտէ գելմըշ օլան վէ էլեէվմ գելմագտա պուլընանլարը միգտարը կիւն պէ կիւն արԹմըշ տըր, վէ տահա միլեօնլարճա սէնէլէր կէչէսէ, Օնուն նամը, տախմա մուազզէգ վէ միւշէրրէֆ գալաճագ տըր։

Հազրէթը Իսա, քէնտի Թալիմաթընա հէնուզ պաշլամըշ օլտուզը վէ բէսուլլարը վէ հիսապսըզ չակիրտլէրի քէնտիսինէ սիւլուք իԹտիքլէրի հալտէ, տիւշմէնլէրի տէ Քէնտիսինի Թաադիպ իԹմէքտէ իքէն, ագիլ պիր քիմսէ, օ ադմագ ատէմլէրէ, «Նէյլէ՞ն պոշա զահմէթ չէքիեօրսունուզ. էկէր հազրէթի Իսանընն Թէչէպպիւսիւ՝ ինսանի պիր չէյ իսէ, քէնտիլիկլինտէն մանվ օլուր. էկէր Իլահի պիր չէյ իսէ, երինէ սիզին ղայրէթլէրինիզ վահի տիր» տէմիշ տիր։

Պու քէլամը սէօյլէյէն օ ադիլ զաթըն հազգը վար իտի. զիրա պու կիւն ճիհան՝ պունՀԹէմմիյլէ Թաստիգ իյլէմէքտէ տիր։ Հազրէթը Իսանընն մուամէլէսի՝ պիր Թէչէպպիւսի Իլահի իտի. պինապէրին քիմսէ պունա մանի օլամատը։ Ասըրլար՝ պու վագրայը իսպաթ իԹտիլէր։ Էկէր ագայիտի Խրիսթիանիյէ՝ սըրֆ ինսանի պիր մուամէլէ օլսա իտի, պունճա սէնէլէրի Թաադիպաթ վէ Թաղեիգաթ գարշընընտա, չօգ տա՛ն վէ բէք չօգտա՛ն մանվ օլուրար։ օ Թաղեիգաթ վէ Թաազիպաթա՝ անճագ պիր գուվվէյի Իլահիյէ մուգավէմէթ իտէպիլիր իտի։ ԻշԹէ Խրիսթիանլըգ, պունլարըն քեաֆիֆէսինէ գարշը կէլտի. պուԹէրէսթլիկի զալէպէ իյլէտի. ինու՝ տարբլարըն Թօղլը Թարիխի ալԹընտա կէօմտիւ. ֆագաթ քէնտիսի՝ քէնտի պայրաղընը, եանի Հազրէթի Իսանընն, ճէնտապը Ալլահընն պայրաղընը տիքտի։

Հազրէթը Իսանընն վէլատէթինէն էվվէլ, ճիհան, զանն իտէրսինիլ քի, էնճամընա եագլաշմըշ վէ պիւԹիւն անվալ քիւնէլէշմիշ օլուպ, եէնի պիր հայաթա էշէտտը լիւզում հիսս օլունուեօրտը։ ԻշԹէ օ Հանաթը ճէտիտէյի, ճէնտապը Հազգ քէնտի Վէլատէթիյլէ տիւնեամըզա կէԹիրտի։

Պու հանաթը ճէտիտէ, Խրիսթիանլըգ ագայիտի Իլահիյէսի, Աֆվ վէ Մուհապպէթ էսասը իւզէրինէ միէսասէս ագայիտ տիր քի, պիւԹիւն բուհլարա միսսավաթը տինիյէ բուհրընը եայմագտա տըր։

Էկէրչի ճէնտապը Հազգընն իլնամը օլմազսա, հիչ պիր ֆիքրի ինսանի՝ պու եօլտա ագայիտ տիւշինէմիզ իտի։

Հազրէթը Իսանընն ԹէՀէսիս իյլէտիկի Մէզհէպ՝ պու իքի էսաս իւզէրինէ գուրուլմուշ, վէ քէնտի Քրիսթոսի պինասը մուազզամընա պու իքի էսաս ԹէմԹիլ սլմուշ տըր։ Գուվվայը ազիմէյի Իլահիյէ՝ պունտան տահա պէօյիւք նէ՞ տէլիլ օլապիլիր։

Իմտի, պու իքի պէօյիւք, ալի վէ մուգատտէս էսաս վէ ագայիտին Սահիպի, վէ պունուն իւզէրինէ պինա խտիրմիշ օլան Մէզհէպ վէ Քրիսթոսին Միւէսսիսի պուլունան Հազրէթի Իսա Էֆէնտիմիզին եէվմը Վէլատէթը գուոսիյէԹսիմաթընին 1909ընճը սէնէսի միւնասիպէթիյլէ, տիւնքի կիւն քեաֆիֆէյի քիլիսէլէրիմիզտէ իֆրա իտիլէն մէրասիմի մահսուսէ սըրասընտա, պիզ տէ, պու Եէվմը Վէլատէթի չու սաթըրլար իլէ Թաազիմ իտիմէյի վաղիֆէ ատտ իյլէտիք։

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ԽՆԴԻՐԸ

Է.

ԹԷ Ի՞ՆՉ ՊԷՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ
ՊԱՏԿ. ՍԻՒՆՀԻԴԷՆ

1903 Յուլիս 22ին կը գտնուէի ի Հռոմ դաղաղին առջեւ տիեզերալոյս Ծերունւոյ մը, բարձրացած այն ամենէն վեհ և ամենէն օգոստաշուք գահոյից վրայ ուր երբեք կարենայ բարձրանալ մահկանացու մը այս աշխարհի մէջ։ Լեւոն ԺԳ.ի դաղաղն էր այն, կոմս, դեսպան, քերթող, դիւանագէտ, հանճար, արքեպիսկոպոս, կարդինալ, Պա՛պ...։ Կրնա՞յ մարդ մը ասկէ աւելի մեծութեան հասնիլ, կրնա՞յ ասկէ աւելի յաջողութիւն և փառք գըտնել արեւու տակ։ Եւ սակայն այդ դաղաղը մեծութեան և փառքի վրայ չէր խօսէր ինձ, այլ ստուերներու և ոչնչութեան վրայ։ և իւր լուին քարոզութիւնն հոգւոյս այնպիսի խորին սպասորութիւն մ'ըրաւ զոր Պոսիւէի վսեմ Դամբանականներն անդամ չէին կրցած ընել երբեք։ Ի տես այդ մարդուն որ իրմով զրաւեցուցած էր քըսան և հինգ տարիներէ ի վեր խորհող մարդկութիւնն, որ 300 միլիոն բրիստոնեայներու Հայրն էր, որ մի շարժմամբ բիւրաւոր կամքեր կը խոնարհեցնէր իւր առջեւ, որ իւր մեղմական գաւազանով բարոյական աշխարհի կը հրամայէր և հոգիներու կը տիրէր, որ իւր հանճարի զօրութեամբ և սրտի հարատութեամբ թշնամեաց իսկ յարգանքն ու հիացում խլած էր, որոյ մէն մի խօսքն հարիւր լեզուներու կը թարգմանուէր իսկոյն և փայլակի արագութեամբ աշխարհի Հինգ Մասերը կ'երթար լուսաւորել, ի տես այդ մարդուն որ հիմա հոն կը պառկէր անշունչ, անխօս, անկենդան՝ անկարելի էր չկրկնել. «Ունայնութիւն ունայնութեանց»։ Եւ կը խորհէի ու կ'ըսէի ես ինքնին. «Եւ հոգիներ կան որք իրմէ աւելի փառաւոր, իրմէ աւելի երջանիկ են այս վայրկենիս... Հոս կրօնաւոր մը, անշուք երէց մը, խեղճ գործաւոր մը, տգէտ գիւղացի մը, որք աւելի տառապած, աւելի սիրած են զԱստուած, հիմա երկնից մէջ կը վայելեն իրեն հետ, այո՛, բայց իրմէ աւելի. ու այդ առաւելագոյն փառքն, առաւելագոյն ուրախութիւնը պիտի տեւեն դարեր անվերջ, յաւիտենից յաւիտեանս։»

Սառուցիւ քրիստոնեայ մը այնչափ բարձր է որ ամենէն հսկայաբերձ դիրքերն իրմէ վար կը մնան միշտ. իրեն մի փառասիրութիւն և եթ ներելի է, այն է երկնից փառասիրութիւնն. ամեն ինչ որ կը նուաղի, կը ժգունի՝ անարժան է տենչանքին։ Եթէ տասնեվեց տարեկան մի պատանի կրցաւ իւր ոյժը և դիւցազնութիւն գտնել սոյն վսեմ սկզբունքին մէջ. « Quod aeternum non est, nihil est. Ինչ որ յաւիտենական չէ՝ ոչինչ է։» (*) քանիսո՞ն անշուշտ աւելի կը զօրանան, կ'առաքինանան Եպիսկոպոսներ ու Արքեպիսկոպոսներ՝ իրենց աչքերն յառած զ'այլուն՝ լուսաւոր յաւերժական Հայրենեաց։

... Այսօր ունինք տասնեւհինգ առաջնորդներ, որոնք ծանրախոհ և բանիբուն անձինք են, և ամենքն ալ ըստ օրինի կրնան բարի վկայութիւն ընդունիլ. սակայն գործնականօրէն հինգ անուններ միայն պէտք է գտնուին Երեսփ. ժողովոյ ցանկին մէջ։ Ըսել է հարկաւորապէս և անպատճառ մնացեալ տասն Եպիսկոպոսունք՝ հակառակ իրենց ժիտտելի ձիրքերուն և արժանաւորութեան՝ չպիտի կրնան մտնել պաշտօնական անողոք ցանկին մէջ։ Ուստի ինչ որ կը խնդրենք խոնարհաբար Արհ. Սիւնհոդականներէ, այն է չտնտել երբ իրենց անունը չեմտնեն հոն զի քաջայայտ իսկ է թէ այլապէս գործելու բացարձակ և ֆիզիկական անկարելիութիւն կայ։ Եւ քանի որ ըստ քրիստոնէական սկզբանց ամեն ոք իւր ընկերները պարտի լաւագոյն, արժանաւորագոյն համարել քան զինքն, յոյժ հաւանական է որ Արհ. Գերապայծառներէ իւրաքանչիւրը պիտի հրճուի մեծապէս՝ փոխանակ իւր անուան՝ ի Քրիստոս եղբայրակցի մը անունը տեսնելով ցանկին մէջ։

Որչա՜փ բարի օրինակ եղաւ մեզ այն վեհոգի և վեհիմաց Սիւնհոդականն որ քա-

(*) Ս. Ալոզիոս Գոնզակա մեռած 24 տարեկան։

Տիպս կրկնեց թէ «իրեն համար մեծագոյն ուրախութիւն և պատիւ պիտի լինի հնազանդ ցանկին մէջ չգտնուիլ։» Ահա վանք մը որ հարիւր կաթողիկոսութիւն կ'արժէ, կարծեմ։ Ուրիշ անձնուրաց և չնորհազարդ Եպիսկոպոս մ'ալ վութաց յայտարարել թէ եթէ Սիւնհոդականներու համար խորհելի բան մը կայ, այն ալ Պատրիարքական Աթոռն է։ Արհ. Հարը կը մատծեն թէ խնդիրն այնպիսի պերազոյն կարեւորութիւն մ'ունի որ կը բաւէ փաստով չափ խիղճ և մտքիս չափ գութ՝ մոռնալու համար ի սպառ իւր անձն և իւր չահեր և խնդրելու յաւէտ հասարակաց բարիքն և ընդհանուր վերակենդանութիւն։

Եւ իրօք ահա տեսարանն որ կը պարզուի մեր առջեւ. երկու բանակներ իրարու դէմ կը գտնուին և կը կռուին անխոնջ յամառութեամբ. մի կողմանէ սուտ, նենգ, անձնասիրութիւն, պղծութիւն, հեռ, նախանձ, գռեհկութիւն, զօշաքաղութիւն, անհաւատութիւն. միւս կողմանէ ճշմարտութիւն, ողջմտութիւն, սէր, համեստութիւն, քաջայայտութիւն, կրօնք և բարեպաշտութիւն։ Արդ յայտնի է թէ զգօնամիտ, ըսպաշունչ, քաջակորով Հայրապետ մը բարոյ բանակին նոր այժ մը և քաջալեր պիտի լինի, իւր անունն իսկ պիտի տանապատակէ թիւն ու արիութիւնն զինուորներուն որ կը մարտնչին ընդդէմ դժոխոց հուսարներուն։

Անշուշտ պաշտօնն ինքնին յոյժ ծանր, փափուկ և ստժանելի է. սակայն ճշմարիտ է նաեւ թէ ո՛վ որ ամեն ճիգ բրած է զայն մերժելու համար՝ կը վայելէ Երկնից օժանդակութիւնը գերագոյն աստիճանաւ։ Աստուած անպակաս աջակիցն է միշտ իւր Ընտրեալին, մինչ կը մեկնի, կը հեռանայ արդար խստութեամբ անոնցմէ որք կը յամառին իրենց կամքը կատարել. «Կոչեցի զնոսա՝ և ո՛չ լուան ինչ, խօսեցայ՝ և ո՛չ անսացին. և արարին չար առաջի իմ, և ԶՈՐ ՈՉՆ ԿԱՄԷԻ ԸՆՏՐԵՑԻՆ։» (Եսայի, ԿԶ. 4)..... բայց ատոր դժուարութիւնք կիսով չափ կ'անհետին աղգովին սիրուած և տիեզերապէս յարգուած անձնաւորութեան մ'առջեւ, իւր կարողութիւնք դիւթութեամբ իմն կը բազմակոտկուին, իւր ձիրքերն հրաշալի բեղմնաւորութիւն մը կ'ստանան, իւր թերութիւններն անգամ բարի մեկնութեանց կ'արժանանան, իւր հմայիչ ազդեցութիւնը վարանող կամքերն ուս ընդ քարշ կ'ածէ։ սիրոյ խանդավառութեամբ ըմբռստանալն իսկ կը նուաճէ, վերջապէս իւր իշխանութեան անդիմադրելի, հաճելի և պատկառելի կը հանդիսացնէ միանգամայն։ Ս. Փրանկիսկոս Սալէզեանի և Պոսիւէի իսկ վկայութեամբ՝ իշխանութիւն մը յարգելի և ազդեցիկ ընծայելու լաւագոյն և իմաստնագոյն միջոցն է՝ զայն սիրելի ընծայել։ Եւ իրօք ի՞նչ բարիք կրնայ ընել իշխանութիւն մը որ չէ սիրուած. ի՞նչպէս կրնայ աղատօրէն գործել իշխանութիւն մը՝ որ իւր ամենէն անմեղ պահանջումներուն դէմ կը գտնէ յարատեւ ցրտութիւն, կասկած, կանխակալութիւն (prévention), և անտարբերութիւն։ Ի՞նչ ըսել երբ խնդիրն ի մասնաւորի հոգեւոր իշխանութեան մը վրայ է, որ էապէս սիրոյ և համոզման իշխանութիւն մ'է։ Անդունդներու կը տանի գմեզ մոռա-

ցումն այս սկզբան, թէ «կրօնքի մէջ ամէն ինչ կը լինի սիրով, և ոչինչ առանց սիրոյ։» Եթէ կ'ուզենք մարդկութիւնը յառիլ, պէտք է ո՛չ միայն սիրենք զայն, այլ և սիրուինք անկէ։

Հետեւաբար եթէ կայ մէկն այսօր որ համազգային սիրոյ և յարգանքի արժանացած լինի, անպառ ուրախութիւն պէտք է պատճառէ ամենուս, մանաւանդ եկեղեցական դասուն. օ՜րչափ գեղեցիկ կը խորհրդածէ գերահանճարն կարդ. Գաբէչէլադրս, երբ՝ իր ոսկեղէն Ցոբելինի առթիւ՝ կ'ըսէ թէ քահանայի մը տրուած պատիւը քահանայութիւնը կը պատուէ, և ուղղափառ եպիսկոպոսի մ'ընծայեալ սէրն ու մեծարանք ամբողջ կաթողիկէ Եպիսկոպոսութեան վրայ կը ցոլանայ։(*)

Ենթադրենք նոյն իսկ թէ ժողովուրդն մէկ քանի անձինք սխալին իրենց թեր ու դէմ ցոյցերուն մէջ. բայց այս պատճա՞ռ մ'է որ անմեղներն ալ և բոլոր Ազգն անոնց երեսէն տուժէն ծանրապէս...։ Հոգւոյ մը բարձրութիւնը՝ մանաւանդ իւր ներողամտութեանն կը չափուի։ Սուրբերու դէմ ալ շատ թերութիւններ գործուած են, բայց երբեք ժողովուրդն ատած են ասոնք, երբեք քինախնդիր եղած են, ինչ կ'ըսեմ, մանաւանդ թէ պատճառ մը ևս համարած չեն զայդ առաւելագոյն սիրով, առաւելագոյն գթութեամբ վարուելու համար։ Երկնաշունչ Առաքեալն ալ այսպէս չէ՞ քարոզած մեզ. «Լերուք ընդ միմիանս քաղցունք՝ գթածք, շնորհել միմիանց՝ որպէս և Աստուած Քրիստոսիս շնորհեաց մեզ։» (Եփես. Դ. 32.)

«Զգոյշ լերուք՝ գուցէ ոք չարի չար հատուցանիցէ, այլ յամենայն ժամ զբարեաց զհետ երթայք՝ առ միմիանս և առ ամենեսին։» (Ա. Թեսղ. Ե. 15)

«Մի՛ յաղթիր ի՝ չարէ, այլ յաղթեա բարեաւ չարին»։ (Հռովմ. Թ. 3.)

«Ամենայնի համբերեմք, զի մի՛ խափան ինչ լինիցիմք Աւետարանին։» (Ա. Կորն. Թ. 12.)

Հրեաներն ալ իրեն դէմ շատ զրկանքներ ըրած էին, և ինք Ցիսուսէ կոչուած «ընտրութեան անօթ» մ'էր, բայց աւելի՝ թէ ի՞նչպէս վրէժ կը լուծէ. «Ուրախութիւ՛ք խնդրէի ես իսկ ինքքին նզովս լինել ի Քրիստոսէ, վասն եղբարց իմոց և ազգականաց ըստ մարմնոյ, որ են Իսրայէլացիք։» (Հռովմ. Թ. 3.)

Ճշմարտութեան պարտք մ'է նաև խոստովանիլ թէ ժողովուրդն, —երբ իւր ողջամտութիւնը չխանգարեն—, զարմանալի սրատեսութիւն մ'ունի արժանեաց հանդէպ. հարիւրաւորներու մէջէ կը յիշեմ օրինակ մը միայն։ Երբ շատ մը կղերականք կասկածոտ աչքով կը նայէին Անգլիոյ ամէնէն վսեմ քահանային, Նիւմընի, և երբ Մօնս. Դալպոզ մ'իսկ կը հծծէր Պիոս Թ.ի ակնջին սոյն նախադասութիւնը (զոր Պատմութիւնը հրեայիցն կը կոչէ այսօր). «Սրբազան Հայր, Անգլիոյ ամէնէն վտանգաւոր մարդը Նիւմընն է,»(*) ժողովուրդն ի՞նչ կ'ընէր. — կը պաշտէր զայն, և սրտաչա՛րժ տեսարան՝ այս պաշտամունքին մէջ խառն էին Կաթողիկէք և Բողոքականք։ Եւ իրեն ի՞նչ կ'ըսէին բարեպաշտ ազնուականք, Ալպոնի մարտիրոսներու այդ արժանաւոր զաւակները. —«Զձեզ վիրաւորել, Կաթուղիկէ Անգլիան վիրաւորել է։» Եւ յետոյ Լեոն ԺԳ. մը վերջապէս գնահատելով Օքսֆորտի արծիւը, կ'ուզէր հռովմէական ծիրանիով պատուել զայն. ընդդիմութիւնք ո՞ր կողմէն կը ծագէին. միշտ կղերին կողմէն և ո՛չ երբէք աշխարհականներու կողմէն(*)։ Պատմութեան այս դասերը պէտք է խրատ ըլլան մեզ, եթէ չենք ուզեր որ ազգականութիւն և թերահաւատութիւն ճարակ գտնեն օր քան զօր ժողովրդեան ամէն խաւերուն մէջ։

Դալով իրաց արդի վիճակին, վստահութիւնս անսահման է, և չեմ տարակուսիր որ հրաշալի Կուսին Անարատ Յղութեան հովանոյն ներքև բացուած Սիւնհոդոսին Արշ. Հարք՝ իրենց աչքերը դարձուցած դէպ ի Պատմութիւն և դէպ ի Աստուած միայն, կ'ուզեն կատարել այս անգամ այնպիսի սքանչելի ընտրութիւն մը, որ ներկայ և ապագայ Հայութիւնը, կրօնք և բարոյական, մարդիկ և հրեշտակներ ծափահարեն իրենց, և կղեր ու աշխարհականք այնպիսի չինիչ տպաւորութիւն մը կրեն, որ իրենց համար նոր դարագլուխ մ'սկսի Հաւատոյ, Սիրոյ և Մեծագործութեան, և անմոռաց երախտագիտութեամբ յիշեն յաւէտ այն օծեալ և բարերար Ձեռքերն՝ որ շնորհեցին Կաթուղիկէ Հայութեան և Օսմանեան Հայրենեաց այնպիսի թանկագին և գերազանց Պարգև մը։

«Դու յարուցեալ զթասցես ի վերայ Սիոնի, ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ։» (Սղմ. ՃԱ. 14.)

Վ Ե Ր Ջ

18 Դեկս 1909 Ռ. Կ. Մ.

(*) Opere del Crd. Capecelatro. Discorsi.

(*) Le Correspondant, 1904, le Catholicisme en Angleterre, par Th. Dangin.

(*) Այսօր անկարելի է գտնել մի միակ եկեղեցական, որուն համար փառք ու պարծանք չլինի կարդ. Նիւմընն։ Ըսել է ներկայն կրնայ վրիպիլ, ապագայն անկեղծ ու անաչառ է միշտ։

ԳԸՇ ԿԷԼՏԻ՞

Շիմանյէ գատար չէհրիմիզտէ հավամզ մուսայիտ կիտիսօրտը, վէ գըշըն չիտտէթի՝ խուսուսիյլէ ֆուգարա սընըֆընճա օ գատար հիսս իտիլմէօրտը. լաքին իլքի կիւնտէն պէրի տիր քի, չէհրիմիզտէ գար եաղմաեա պաշլատը։ Եաղան գար, էվվէլճէ էհէմմիյէթսիզ իլքէն, տիւնատէն պէրու չիտտէթինի արթըրաը։

Պու հալ գարշըսընտա զէնկին, հալի վագթը տիւզգիւն էտնաֆ, վագթընտա օտուն քէօմիւր վէ սաիր լէվազիմինի տիւզմիշ օլտուղընտան, միւթէէսսիր օլմազլար, վէ անճագ սօպալը վէ հալբը, տէօշէլի օտալարընտա, սալօնլարընտա, չու կիւնլերինի մահզուզիյէթլէ կէչիրմէյի, հաթթա պալօ, սուարէ վէ սաիր էյլէնճէլերինի տիւշիւնիւրլէր. ֆագաթ եա ֆուգարա, խուսուսա քիմսէյէ ավուճ աշամաեան, հալինի արզ իտէմէէն ասըլ վէ հագըգի ֆուգարա։ Պունլարը աճապա տիւշիւնէն վա՞ր մը տըր։ Սաիր սէնէլէր հիւքիւմէթճէ, խաղինէի խասսաի Շահանէճէ, հէր միլլէթ ֆուգարասընա գըշըն, խուսուսիյլէ պէօյլէ հօրթու վէ մուպարէք կիւնլերտէ ազ չօգ սատագաի նագտիէ, վէ միլլէթճէ, բաթրիգխանէճէ վէ խայրաթ ճէմիյէթլերինճէ քէօմիւր վէ սաիր լէվազիմ թէվզի իտիլիր, օ պիչարէլէր, ֆէլէքզէտէ օլան օ մաղտուրլար. ազ չօգ գայրըլըր, սէվինտիրիլիր իտի։ Պու սէնէ քի՞մ օ պիչարէլէրի, օ մաղտուրլարը տիւշիւնիւօր։ Բում բաթրիգխանէսինին, քէնարի ֆուգարասընա 20,000 զչ. թէվզի իթտիկինի իշիթտիր։ Պիզիմ բաթրիգխանէմիզ նէ՞ եաբըհօր։ Սապպաղեան Կ-Բաթրիկի սապգ. պիր գաչ սէնէ պու եօլտա խայրխահ՝ըգլարտա պուլունաը. հէր քէս, պու սէնէ տէ օ խայրխահ՝ըզը միւշարիէյտէն պէքլէօր։ Աճապա պէշ օն պին օգգա քէօմիւր թէվզի իթտիրիրլէր իսէ, նէ՞րէլէրի էքսիլիրտէնիւօր։— Հասըլը միլլէթտաշ վէ մէզհէպտաշլարըմըզ օլան ֆուգարա վէ միւհթաճիյինին, հիչ օլմազտա չու գըշ կիւնլերտէ վէ էյեամը մուպարէքէտէ ազ չօգ գայրըլմասը, սէվինտիրիլմէսի, թէսէլլի իտիլմէսի խուսուսընտա Կ-Բաթրիգխանէմիզին, Միւէսսիսաթը խայրիսկանների կողմէն։

Պատմութեան այս դասերը պէտք է խրատ ըլլան մեզ, եթէ չենք ուզեր որ ազգականութիւն և թերահաւատութիւն ճարակ գտնեն օր քան զօր ժողովրդեան ամէն խաւերուն մէջ։

Դալով իրաց արդի վիճակին, վստահութիւնս անսահման է, և չեմ տարակուսիր որ հրաշալի Կուսին Անարատ Յղութեան հովանոյն ներքև բացուած Սիւնհոդոսին Արշ. Հարք՝ իրենց աչքերը դարձուցած դէպ ի Պատմութիւն և դէպ ի Աստուած միայն, կ'ուզեն կատարել այս անգամ այնպիսի սքանչելի ընտրութիւն մը, որ ներկայ և ապագայ Հայութիւնը, կրօնք և բարոյական, մարդիկ և հրեշտակներ ծափահարեն իրենց, և կղեր ու աշխարհականք այնպիսի չինիչ տպաւորութիւն մը կրեն, որ իրենց համար նոր դարագլուխ մ'սկսի Հաւատոյ, Սիրոյ և Մեծագործութեան, և անմոռաց երախտագիտութեամբ յիշեն յաւէտ այն օծեալ և բարերար Ձեռքերն՝ որ շնորհեցին Կաթուղիկէ Հայութեան և Օսմանեան Հայրենեաց այնպիսի թանկագին և գերազանց Պարգև մը։

«Դու յարուցեալ զթասցես ի վերայ Սիոնի, ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ։» (Սղմ. ՃԱ. 14.)

Վ Ե Ր Ջ

18 Դեկս 1909 Ռ. Կ. Մ.

ՀԻԼՄԻ ԲԱՇԱՆԸՆ ԻՍԹԻՖԱՍԸ

«Թան»ըն Դեկտ. 17 թարիխի նիւսխէսինտէ աթիտէքի մէղալէյի մախսուսէ օգունմըշ տըր.

«Իսթիֆա՞ մը եօգսա իտամ ճէզասը՞ մը տէմէլի։ Հիլմի բաշա, Մէճլիսի մէպուսանըն գուրասըլլա սիւշմէեօր, իլլա Իսթիհատ վէ Թէրաղգը գոմիթէսինին պիր գարարըլլա, Հիլմի բաշա, սէսսիզ սէտասըզճա մանքիւմ իտիլմիշ վէ էօյլէճէ տէ թէպտիլ օլընմըշ տըր։ Պու թէպտիւլ հագգընտա թուխուլան սիւքիւթ՝ հէր տիւրլիւ մանէալարա սէպէպ օլմագտա տըր։

«Հէր հալտէ մուհագգագ պիր չէյ վար իսէ, չօգտան պէրու գոմիթէ բէիսլէրինին Հիւսէյին Հիլմի բաշատան գուրթուլմագ իսթէմէյէրի տիր։ Հիլմի բաշա իլէ գոմիթէ բուէսասը պէյնինտէ թէմամիյլէ իսթիլաֆ մէվճուտ պուլընմըշ տըր։ Հիլմի բաշա, Մաքէտոնիատա, եէկտիկէրէ մուխալիֆ մէնֆաաթլարը թէէլիֆէ միւգթէտիր օլտըղը հալտէ, գոմիթէ իշին գօլայ գուլանըլըր պիր ալէթ օլմաեա մուվաֆագ օլամամըշ տըր։ Հիլմի բաշա, գուվվէյի իճրաիյէնին բիեասէթինի եալընըզ զահիրէն իճրա իտիեօրը, ֆագաթ հագըգէթտէ պունատան մահրում պուլունուեօրը, վէ պու հալէ գարշը քէնտիսի տէ թէհամմիլ իտէմէեօրը։ Կէրէք ումուրը բէսմիյէտէ, կէրէք ումուրը խուսուսիէտէ սըզ սըզ իթիլաֆսըզլըգլար, միւնազաալար զուհուր իթմէքտէ, վէ Իթթիհատ գոմիթէսի էրքեանը իսէ, հէր հանկը նօգթատան թէագիզ իտիլիրսէ իտիլսին, էմսալինէ բէք չօգ թէսատիւֆ իտիլմէեէն վէ պիր մէհարէթը սիեասիէյէ մալիք օլտըղը կէօրիւլէն պիր ատէմտէն այրըլմագ իչին ֆըրսատ պէքլէտիքլերինի կիւչլէ ՝ էօրլար իտի։ Պու տէֆա զուհուրա կէլէն իսթիֆա հատիսէսինէ չօգտան պէրի պէքլէնիեօրը. պինատէն ալէյհ պիր գաչ կիւնտէն պէրու զաեէթ սատէտիլանէ սուրէթտէ օրթաեա գօնան «անվալը սըհիյէ» սէպէպլէրինէ բէք տէ ինանմամագ լազըմ կէլիր։

«Ֆրաթ վէ Տէճլէ նէհրլերի իւզէրինտէ սէյրը սէֆային իմթիեազընտան իպարէթ օլան Լինչ մէսէլէսի՝ իքի թարաֆ պէյնինտէքի զըտարյէթի պիւսպիւթիւն արթըրը։ Սատրազամ, Դեկտ. 13տէ պիր չարթ գապուլիյլէ, իթիմատ ըէյի գազանը։ Ֆագաթ զալիպա պու մուվաֆագըյէթ հիչ պիր թարաֆը մէմնուն իմմէտի։ Ֆիքրը մուխալիֆէթ՝ կէրէք գոմիթէ տախիլինտէ, կէրէք խարիճտէ տէվամ իթտի։ Պիր թարաֆտան Գաղտատտա Ինկիլիզ գումբանիասընա գարշը էհալիճէ նիւմայիշլէր վուգուս պուլտըղը խապէր վէրիլտի։ Տիկէր թարաֆտան Իթթիհատ վէ Թէրաղգը գոմիթէսի՝ ուզուն ուզուն միւզաքէրաթա պուլունտու։ Նինայէթ գոմիթէնին Մէճլիսի մէպուսանտա Ֆըրզա բէյիսի պուլընման Խալիլ պէյ՝ իշտէն չէքիլմէսի լազըմ կէլէճէկինի Հիլմի բաշատա թէպլիղ իթտի։ Պիւթիւն պու իշլէր իսէ, իշինտէ հիչ պիր գայտէյի մէյրուսիմիյէթ մէվճուտ օլմատան պիր սուրէթը էարարէնկիզանէտէ ճէրէեան իշլէտի։ Պիր թագըմ թախմինաթ, իսթինթաճաթ. ֆագաթ գաթի պիր չէյ պիլինիմէեօր։ Ղալիպա Հիլմի բաշա գարշը կէլմէմիշ վէ հէմման իսթիրահաթ վէ սէյեահաթ իթմէք արզուսընը հիսս իթմիշ, վէ էվվէլքի ագշամ Զաթը Շահանէյէ իսթիֆասընը վէրմիշ տիր։ Ապտիւլ Համիտին զէմանընտա իշլէր պաշգա տիւրլիւ միճէրէեան իտէր իտի։

«Պու պուհրանտա, Լինչ մէսէլէսինտէն պաշգա տիկէր սէպէպ վա՞ր մը տըր։ Պազը թէլէկրաֆլար՝ պունու զանն իթտիրիեօր։ Ֆագաթ թէէմինաթը խուսուսիյէմիզ օլմատըղընտան, պու մալիմաթը քէմալը իճթիհատլէ տէրճ իտէրիզ։

«Ռիվայէթէ կէօրէ, Ատանա վուգուաթլարընը մուհաքէմէ իտէն տիվանը հարպ, պազը Թիւրքլերի վէ Էրմէնիլէրի մահքիւմ իթմիշ օլտըղը հալտէ, բաթրիգ բրօթէսթոիթմիշ, վէ Էրմէնիլէրին մասունիյէթինի իսպաթ իտէճէկինի պիլտիրմիշ տիր։ Օլ վագթ Հիլմի բաշա՝ եէնիտէն թահգըգաթ իճրասընը էմր իթմիշ վէ նէթիճէի թահգըգաթատան, ֆիլվագը Էրմէնիլէրին գապահաթսըզ օլարգլարը թէկպէեիւն իյլէմիշ տիր։ Պինապէրին Հիլմի բաշա՝ Էրմէնիլէրի ահվ իթարմիշ վէ եալընըզ ճիրմի պէշ Մուսլիման իտամ օլընմըշ տըր։ Պունդն իւզէրինէ, ելնէ այնի չայեաարա կէօրէ, գոմիթէ, Հիլմի բաշայը չէտիտէն մուախէզէ իթմիշ։ Ռիվայէթէ կէօրէ, գոմիթէ, մէսէլէնին չու չէքիլիյէ պիր իսթիյզահ լազըմ կէլտիկինի տիւշիւնէրէք, «պիր հարէքէթը վաթանքէրվէրանէ օլմագ իշին», ուզուն ուզատի «տէտիմ-տէտիլէրէ» մէյտան պըրագմաղտըզը՝, Հիլմի բաշայը իսթիֆաեա տավէթ իյլէմիշ։ Էկէր պու ռիվայէթի տօղրու իսէ,— քի տօղրու օլմամասընը արզուսիտէրիզ վէ պունդն իշին պիր թէզվիպէ պէքլէրիզ։— Հիլմի բաշա՝ տահա զիեատէ մազհարը թէվէճճիհ օլմըշ օլուր, չունքի Հիլմի բաշաեա գարշը գուսուր օլմագ իւզրէ կէօսթէրիլէն պու հալ՝ քէնտիսի իշին մուճիպը չէրէֆ վէ իֆիթիխար տըր։

«Անվալին քէսպը սէրահաթ իթմէսինէ պէքլէեէրէք. չիմտիլիք Թիւրքիա իշլէրինին էսասէն դայրը թապիի պիր թարզտա ճէրէեան իթմէքտէ օլտըղը հիւքմիւնիւ վէրմէյէ մէճպուրըզ։ Կէչէնլէրտէ, Իթթիհատ վէ Թէրաղգը գոմիթէսինին, պունտան պէօյլէ բոլիթիգա մէսէլէլէրիյլէ ուղրաշմաեաճաղը վէ եալընըզ ինթիշարը մէարիֆէ վէ տախիլի իսլահաթա չալըշճաղը իլան իտիլմիշ իտի։ Ֆագաթ չիմտի կէօրիւլիւեօր քի, սատրազամը ազլ վէ խալէֆինի թայեին վազիֆէսինի տէրէօտէ իտիեօր։ Ելնէ տէնիլմիշ իտի քի, իտարէի մէչրութա, իտարէի էօրֆիյէ պագի գալմագ չարթըյլա, մունթազամէն իճրաի հիւքմ իտէճէք տիր։ Հալպուքի պիր թազըմ կիզլի հիւքմլերլէ, թէէսսիրսիզ գուվվէթլէր ապրանտա, վիւքէլանընն տիւշտիւկիւնիւ կէօրիւեօրը։ Պիզ, Կէնճ-Թիւրքիայը թէէվիզ իթմէք արզուսընտա իսէք տէ, հիւսնի նիյէթիմիզի, գարշըմըզտա օյնանան պու գոմէտիայա գարշը կէօզլէրիմիզի գաբամագ տէրէճէսինտէ սաֆլըզա կէօթիւրէմէյիզ։ Թիւրքիատա, հէր չէյտէ պիր չախս մէսէլէսի վար տըր։

«Մէսէլէ՝ մէվգբի իգթիտարտա վէ մէվգբի իգթիտարը մութլագտա պիր գոմիթէյի սագլամագ տըր քի, Գանունը էսասի պունը նէ՝ քէչի իթմիշ տիր, նէ՝ տէ թանրեապիիր։ Ահվալին պու սուրէթլէ ճէրէեանը՝ չայեանը թէէսսիւֆ պիր հալ տըր քի, թէէլիքէսիզ տէվամ իտէմէզ։

«Եարընքի սատրազամ քի՞մ օլաճագ տըր։ Բօմա սէֆիրի Հագգը պէյտէն պահա օլունուեօր. լաքին գապուլ իթտիկինի տահա պիլտիրմէմիշ տիր։ Սախտ բաշա իւզէրինէ տէ պահա օլունմըշ տըր։ Էկէր

(*) Այսօր անկարելի է գտնել մի միակ եկեղեցական, որուն համար փառք ու պարծանք չլինի կարդ. Նիւմընն։ Ըսել է ներկայն կրնայ վրիպիլ, ապագայն անկեղծ ու անաչառ է միշտ։

գօմիթէ, սահմանէն պունը տիւշիւնիւեօր իսէ, նէ՛ իսթէտիկինի անլամագ միւմքին տէյիլ տիր. չիւնքի Սայիտ բաշա՝ էսկի բէժիմ բիճալընտան օլուպ, 1908տէ, եանի Մէշրութիյէթին պիտայէթինտէ կէնճլէր իւլէ ուեուչամամըշ տըր, վէ Հիլմի բաշա գատար «կէնճ Թիւրք» տէյիլ տիր։ Եէնի բէժիմ, ինանալարը, գէվգէլատէ սիւրաթլէ իհթիեարլաթրեօր։ Սաիտ բաշանըն, քէնտիսինտէ թէլաֆիի մաֆաթ իտէճէք գատար գուվվէթլէր պուլապիլէճէկի սիւալ օլունապիլիր մի։ Եէնի Թիւրքիանըն իլք վազիֆէսի՝ իշլէրի սըրաեա գօյմագ տըր։ Հալպու քի պիր գաչ հաֆթատան պէրու ճէրբէեան իտէն անվալ՝ իշլէրին պօղուլմաեա թէմաեիւլ իթտիկինի կէօսթէրբեօր։ Թիւրքիանըն էն զիեատէ մէնֆաաթը մախսուսէ կէօզէթմէկէն տօսթլարը՝ պաունու թէէսսիւֆլէ թաստիգ իտիեօրլար։»

ԱԶԳԱՅԻՆ

Ճէմաաթճա զաեէթ մուհիմ մէսէլէլէր իլէ իյթիղալ իտիլէճէկի, վէ նէթիճէլէրինին նէ օլաճաղը պիլինէմէտիկի պիր զէմանտա, եօրթուլար իւսթէ կէլմէքլէ, պու մէսէլէլէրին պիր միւտտէթ տուրկունլըղա ուզրամըշ օլտուղը թապիի տիր, լաքին պու տուրկունլըգ պիզճէ խայբրը ատտ օլունապիլիր. զիրա օմէսէլէլէրին հէմարիզ ու տմիգ միւթալէասը, հէմ տէ ֆիքիրլէրին պիր ազ թէսկինի վէ չու եօրթուլար էսնասընտա, էբիոգօրօսան, բուհպան վէ միւթէպէրանըն եէկտիկէրիյէ թէմասատա պուլընմալարբյա, զիհինլէր թէնվիր իտիլէպիլէճէկկինտէն, իչպու պիր միւտտէթ թաթիլտէն սօնրա, Նիզամնամէյի միլի վէ Կ-Բաթրիգ ինթիխապը մէսէլէլէրինին հիւսնի թէվվիյէորինէ տահա զիեատէ ճիտտիյէթլէ չալընընաճաղը իւմիտ օլունապիլիր։ Զաթէն զաեէթ չէթին ֆարզ օլընան պու իքի մէսէլէնին ճէմաաթը արզու իթթիկի եօլտա թէսվիյէսի խուսուսընտա եպիսկոպոսլարճա հիւսնի էֆքեար վէ նիհաթ պուլընաղընը, եախօտ, մագսէտ եինէ այնի օլմագ իւզրէ, թարաֆէյնին ճիւզի միւսաատէքեարլընընլա պիր զէմինի իթթիլաֆ պուլունմագ իւզրէ իտուկինի իչիտիեօրզ։ Պու զէմինի իթթիլաֆ, հէնուզ թէմամիյէ իհզար իտիլմէմիշ վէ թարաֆէյնճէ տէ բէմանէն գապուլ օլընմամըշ օլտըղընտան, գաթի պիր չէյ տէնիլէմէեէճէկի, հաթթա մէյանտա Երեսփ. Ժողովըն պիր գարարը պուլընմասըյլա, վէրիլէճէք նէթիճէնին՝ հէր հալտէ մէճլիսի մէզքիւրը բէյի մուվաֆագաթըյլա գապիլի հուսուլ օլաճաղը տէրքեար իսէ տէ, կէրէք միհթէրէմ եպիսկոպոսլարը, կէրէք Նիզամնամէի միլի գօմիսիօնը ազասընըն չու սըրատա պիլիթթիֆագ գապուլ իտէճէքլէրի զէմինի իթթիլաֆը, ճէմաաթըն մագսէտ վէ սրզուսընա մուվաֆֆըգ օլաճաղընա չիւպհէ իտիլմէտիկինտէն, մէսելէ՝ Երեսփ. Ժողովըն մասատրնա կէթիրիլտիկինտէ, պէօյիւք միւքիլաթա թէսատիւֆ իտիլմէճէճէկի գավիէն զանն օլունմագատա տըր։

Հէր հալտէ եօրթուլարը կէչիրմէք զարուրի տիր. անճագ չուրասընը չիմտիտէն թէէմին իտէպիլիրիզ քի, ումում Եպիսկոպոսլարըմըզտա, կէրէք Նիզամնամէյի միլի խուսուսընտա վէ կէրէք ինթիխապ օլընաճագ Կ-Բաթրիկին մէզկիյէթլէրի վէ էվատը հագգընտա հիւսնի էֆքեար վէ թէմասիւլաթը խայբխանէ հիսս իտիլմէքտէ տիր։ Զաթէն կէչմիշին թէճրիւպէլէրի, ճէմաաթըն վազիյէթը հազրէսի, վէ զէմանընն իլճաաթը զարուրիէսի, քէնտիլէրինի, սարիլէտտէն ազ թէճրիւպէքեար գըլմըշ ֆարզ օլունամաեաճաղընտան, պիզճէ, միւշարիէյհիւմ հագգլարընտա պաչգա տիւրլիւ տիւշիւնմէյէ հիշ պիր սէպէպ եօգ տըր։ Պէօյէ պիր սուի զանն պիլէ, այնի խէթա ատտ օլընմալը տըր։

*** Տիւն, Ս. Ծնունդ եօրթօսը օլմագ միւնասիպէթիյլէ ումում քիլիսէլէրիմիզտէ մէրասիմի բուհանիյէ, պազը միւհթէրէմ էքիագօրօսանըն թանթը բիեասէթինտէ մուքանիթան սուրէթտէ իճրա իտիլմիշ, վէ պազը միւթէպէրան իլէ էրքէք գատընը քէք չօգ տինտարան հազրը պուլունմըշլար տըր։

Արհ. Տեղապահ Պետրոս Եպս. Գօյունեան՝ Ս. Ծնունդ Զայնաւոր Պատարագընը Ս. Յ. Ոսկեբերան քիլիսէսինտէ թագտիս իյլէմիշ տիր։ Արհ. Մկրտիչ Եպս. Մուրատեան տախի հազրը պուլունմըշ տըր։

*** Զարչէնպիհ ագչամը ագտ օլունան Վարչական ժողովտա, Երեսփոխանական ժողովա թագտիմ իտիլէճէք օլան Վարչութիւնըն պիր սէնէլիք մուամէլաթը բաբրընընը թանզիմի իլէ իշթիղալ իտիլմիշ տիր։

*** Տիւն Արհ. Տեղապահ Եպս.՝ ըէֆագաթընտա Արհ. Անդրէաս Եպս. Զէլէպեան վէ Արհ. Յովհաննէս Եպս. Մուրատեան վէ միւթէպէրանտէն Գրիգոր էֆ. Հաճիպիար իլէ Պօղոս էֆ. Մամճեան վէ դարու քէհեասը Գեր. Անտոն Վ. Իսկէնտէրեան սլտուղը հալտէ, Ֆէնէրէ ազիմէթլէ, Ռում բաթրիկի բիւթպ. Եօվակիմ էֆ. յի, Ս. Ծնունդ միւնասիպէթիյլէ զիեարէթ վէ թէպրիք իյլէմիշլէր տիր։ Բէսմը գապուլ վէ միւլագաթ՝ զաեէթ ատմիի օլմուշ. վէ կիւնլիւք անվալ իւզէրինէ կէօրիւշիւլմիշ տիւր։

*** Տիւն Էրմէնի բաթրիգխանէսինտէն բաթրիգ վէքիլի Արժ. Ղեւոնդ Վ. Դուրեան՝ գարու քէհեասը Գամէր էֆ. Շիրինեան իլէ պիրլիքտէ Կ-Բաթրիգխանէմիզէ կէլէրէք. Արհ. Տեղապահ Գեբապայծառա վէ հազրը պուլունան տիկէր Եպիսկոպոսլարա Ս. Ծնունդ եօրթուսը միւնասիպէթիյլէ բասիմէի թէպրիքի իյֆա իյլէմիշլէր տիր։

*** Տիւն ագչամ իւզէրի Բաբա հազրէթլէրինին Տէրիսաատէթ վէքիլի Մօնս. Սարտի՝ խուսուսի քեաթիպի իլէ պրլիքտէ Կ-Բաթրիգխանէմիզի զիեարէթլէ, բասիմէի թէպրիքի իյֆա իյլէմիշ տիր։

Պու զիեարէթ էսնասընտա, Արհ. Տեղապահ Գօյունեան Եպս. իլէ պազը Եպիսկոպոսլարըմըզ հազրը պուլունմըշլար տըր։

*** Ս. Ծնունդ թէպրիքինի իյֆա իչին, տիւն պազը բուհպան վէ միւթէպէրանըմըզ տախի Արհ. Տեղապահ Գեբապայծառ իլէ տիկէր Արհ. Արհ. Եպիսկոպոսլարը զիեարէթ իթմիշլէր տիր։

*** Պու կիւն Անարատ Յղութիւն թարիգաթը վանքը մատուռընտա, միւթէվէֆա Ազարեան Ստեփան Կ-Բաթրիկին իսթիրահաթը բուհը իչին Ս. Պատարագ վէ Պաշտօն թագտիս իտիլմիշ, վէ Եպիսկոպոսլար իլէ պազը բուհպան վէ խայլի զէվաթ հազրը պուլունմըշլար տըր։ Այնի բուհանիէն սօնրա մէքթէպին սալօնընա չըգըլարագ, հուզզարա իքրամլար իտիլմիշ տիր։

*** Էրմէնի բաթրիգխանէսի Երեսփ. Ժողովը թարաֆընտան միւսթէֆի բաթրիկին նէզտինէ պիր հէյէթը մէպուսէ կէօնտէրիլէրէք, եէնի գապինէնին թէչքիլինտէն սօնրա միւշարիէյհիւմ խաթթը հարէքէթի նէ օլաճաղը սօրըլմըշ տըր։ Բաթրիգ էֆ.՝ քէնտի մէթալիպաթը հիւքիւմէթճէ իճրա իտիլմէտիքճէ մագամընա ավտեթ իտէմէեէճէկինի, վէ կէրչի հիւքիւմէթին՝ Էրմէնի միլլէթի հագգընտաքի հիսսիեաթը խայբխանէսինէ գանի իսէ տէ, պունունլա պէրապէր վագը օլան վատլարըն իճրասը լազըմ իտուկինի, վէ քէնտիսինին պիր կէօնա զարարը օլմաեըպ, ֆագաթ մէթալիպաթը իճրա իտիլմէեէրէք մագամընա ավտեթինտէ, քէնտի մէվգրսըյա հայսիէթը միլիյէնին բախնէտար օլաճաղընը իֆատէ իյլէմիշ տիր։ Դուրեան Սրբազան, պիլ խասսա, էլեէվմ Բարիզտէ պուլընան ճէպէլը Պէրէքէթ միւթէսարբիքը սապրգ Ասաֆին՝ սաիրլէրէ իպրէթ օլաճագ սուրէթտէ ճէզալանտրրըլմասը խուսուսընտա իսրար իթմիշ տիր։ Միւշարիէյհին պէեանաթը վագբասը, չարչ. ագչամը ագտ օլընան Բաթրիգխանէ մէճլիսինէ թէպլիղ իտիլմիշ վէ ուզուն ուզատիյէ միւզաքէրաթ ճէրէեան իթմիշ տիր։

*** Հալէպ Էրմէնի մէրիսասասը թարաֆընտան Զաթը հազրէթը Բատիշահիյէ չէքիլէն պիր թէլէկրաֆտա, տիվանը հարպըն գարարըյա նէֆի իտիլմիշ օլան էշխասըն չէհրէ ավտէթ իտէրէք, եէնիտէն ֆէնալըգլար իճրա իթմէքտէ օլտրգլարը պիլտիրիլմիշ. վէ պու հալին մէնի իչին թէտապիրի միւէսսիրէնին իթթիխազը ըէճա օլընմըշ տըր։

*** Դր. էֆ. Զօհրապը՝ տախիլէ նազրբրյա միւլագաթ իտէրէք, Էրմէնի բաթրիկինին իսթիֆասընը կէրի ալմաեա հազրը պուլընաղընը պէեան իթմիշ օլտըղընը թիւրքճէ զաեէթալար եազմըշ իտի։ Զօհրապ էֆ.՝ պու հալատիսի թէքզիպ իտիեօր։

*** Ատանա վալիսի ճէվալ պէյ, կէչէնլերտէ Սէլանիքտէ Օսմանլը գօմիթէսի մարիֆէթիյլէ իճրա իտիլէն էյլէնճէտէ հասըլ օլան մէպլաղ իլէ գայրըլմագ վէ թէրպէէ օլընմագ իւզրէ Իսթանպօլա 8 նէֆէր եէթիմէ կէօնտէրմիշ, վէ պու եէթիմլէր՝ մալիէ նազրը ճավիտ պէյին իսմինէ իրսալ իտիլմիշ իսի։ Էրմէնի բաթրիգխանէսի՝ պու գըզլարըն թէրպիյէսի միլլէթ այիտ օլտըղընտան պահալա թալէպ իթմիշ, վէ պունլար՝ Բաթրիգխանէյէ թէսլիմ իտիլմէքլէ, իլէբուտէ մէգալիմ օլմագ իւզրէ Գում-գաբուտա Դպրացասէր Տիկնանց մէքթէպինէ գօնուլմըշլար տըր։ Զարչէնպիհ կիւնիւ ճավիտ պէյ իլէ Հալաճեան էֆ. վէ Գօղան մէպուսը Պօյաճեան էֆ.՝ մէքթէպը մէզքիւրը զիեարէթ իթմիշլէր, վէ հէյէթը իտարէ թարաֆընտան գապուլ օլընմըշլար տըր։ Ճավիտ պէյ, 8 եէթիմէյի կէօրմէք իսթէմիշ վէ քէնտիլէրինէ պազը նահահաթլար վէրմիշ տիր։ Իքի նազրբրյար՝ մէքթէպէ 5էր լիրա իհտա իմմիշլէր տիր։ Սէլանիք էյլէնճէսինտէն հասըլ օլան 800 լիրա՝ ճավիտ պէյին թէրթիպի վէճճլէ, Դպրոցասէր Տիկնանց ընկերութիւնընա հասր իտիլմիշ, անճագ Օսմ. պանգասընա գօնուլարագ, պունըն ֆայիզի մէզքիւր սէքիզ եէթիմէնին թէրպիյէսինէ թախսիս իտիլմէսի գարարկիր օլմըշ տըր։

ԹԷՔԶԻՊ

Էվրօբա զաեէթալարընտան պազըլարը՝ Հիւսէյին Հիլմի բաշա գապինէսինին իսթիֆասընը՝ իթթիհատ վէ Թէրագգը ճէմիյէթինին թէէսսիր վէ թազեիգինէ համլ իթմիշլէր իսէ տէ, ճէմիյէթ, տէֆաթլէ իլան իտիլտիկի վէճճլէ, ասարը հիւքիւմէթէ գաթիէն միւտախէլէ իթմէմէքտէ տիր։ Մէրքէզը ումումինին մուրախասը մէսուլը օլմագ՝ ըֆաթբյա, պէօյէ պիր միւտախէլէտէն խապէրտար օլմատըղմ կիպի, տիկէր իքի բէֆիգիմին տախի հիչ պիր թէչէպպիւս իճրա իթտիկինի պիլմեօրմ։ Պինաէն ալէյհ պիզզաթ Հիւսէյին Հիլմի բաշա հազրէթլէրինի պու խուսուստա իչհատ իտէր, վէ միւշարիէյհին տէ պու արաճիքի քեազիպէյի բէտտ վէ թէքզիպէ միւսարաաթ իյլէեէճէկինի՝ հիսսի հագբգէթբէրվէրիլերինատէն պէքլէրիմ։

Իրքիհաս վէ Թէրագգը ճէմիյէթի
Մէրքէզը ումումիսի
մուրախխաս մէսուլը
ԷՕՄԷՐ ՆԱՃԻ

ՃԷՎԱՊ

Խըամէթը Սատարէթաէն իսթիֆամը ն կէօյա իթթիհատ վէ Թէրագգը ճէմիյէթի թարաֆընտան վուգու պուլմըշ պիր թազեիգ նէթիճէսի օլտըղընա [տաիր Էվրօբա զաեէթալարընտա միւնտէրիճ չնէշրեեաթա գարշը ճէմիյէթը մուհթերէմէնին՝ մէքթէղը ումումիսի մուրախխասը Էօմէր Նաճի պէյին Տէրիսաատէթ զաեէթալարընա կէօնտէրտիկի թէզկիրնամէյի օգուտուս. իթթիհատ վէ Թէրագգը ճէմիյէթի թարաֆընտան հիչ պիր սուրէթլէ տիւշարը թազեիգ վէ թէէսսիր օլմատըղմը վէ արամըզտա իմթիլաֆ զուհուր իթմէտիկինի, վէ իսթիֆայը վագը՝ քէնտիճէ կէօրտիւկիւմ լիւզումա միւսթէնէտ օլուպ, գարարըմտան ճէմիյէթին պիլէ մալիւմաթը օլմատըղընը, վէ Էօմէր Նաճի պէյին պէեանաթը թէմամէն մուվաֆքգը՝ սրհհէթ վէ հագբգէթ պուլընտըղընը իլան իտէրիմ։

24 Թեանուանը էվվէլ 325

ՊԷԵԱՆՆԱՄԷ

Ֆրրգամըզ նամընա, սատարագամ բաշայա թարաֆրմտան իսթիֆա թէքլիֆ օլընմամըշ տըր։ Ֆրրգա, Նիզամնամէի տահիլիսի մուճիպինճէ աղայը քիրամ թարաֆընտան պէրսայը միւզաքէրէ հէյէթը իտարէյի թէվաբ իտիլէն սըրկ սիեասէթը տօսխիլէյէ այլտ իսթիյզահ թագրիրլէրինին քէսրէթինտէն տօլայը հէյէթը վիւքէյանընը մուհաֆազա վէ եա՝ իսգաթը լիւզումընա տաիր ֆրրգամըզճա պիր միւզաքէրէ քիւչատ իտիլմիշ իսի։ Սատրազամ բաշա հազրէթլէրինին մապէյնը Հիւմաեունա ազիմէթ իլէ, խաքիբայը Շահանէյէ պիզզաթ իսթիֆալարընընը թագտիմ՝ սալիֆ իւլ արզ միւզաքէրէնին վուգուի սըրասընա թէսատիւֆ իյլէտիկինանէն, թէպէտտիւլի վիւքէլա քէյֆիյէթի՝ միւխթէլիֆ թէֆսիրաթա մէյտան վէրմիշ տիր։ Պիր աղմը միւճահէտանէ իլէ իսթիպատը տէֆ իթտիքտէն սօնրա, իտարէի հիւքիւմէթի մէսուլ օլանլարա թէրք իտէրէք, պիր համիյէթը ֆէտաքեարանէ իլէ սահնէի սիեասէթաէն չէքիլիպ մէարիֆին թէրագգըսը, անասընընը իթթիհատը կիպլ ումուրը իճթիմաիէյէ հասընը հիմմէթ վէ զայրէթ իթմէքտէ օլան իթթիհատ վէ Թէրագգը ճէմիյէթինին պու տէֆատտա միւտախէլէսինի օրթաեա սիւրմէք՝ պիր իսնատը պէտխանանէտէն պաչգա պիր չէյ տէյիլ տիր։

Իրքիհաս վէ Թէրագգը
Ֆրրգասը rl.իսի
Մէքքէսէ մէպուսը
ԽԱԼԻԼ

ՕՍՄԱՆԼԸ ՎԷ ԹՈՒՆՈՒՍ ԱՍԱՔԻՐԻ ՊԷՑՆԻՆՏԷ ՄԻԻՍԱՏԷՄԷ

Թունուս 5 յնվր.— Թունուս վէ Թարապլուսը Ղարպ հուտուտընընն հէնուզ թայեին օլունմամըշ օլմասը սէպէպիյլէ, պաչգա տէֆալար օլտուղը կիպի, պու քէրրէ տախի Օսմանլը ասաքիրի նիզամիէսի՝ քէնտի թօքրազլարը ատտ իտէրէք, Թունուս աբազիսինէ ատղրու իլէրլէմիշ օլտուգլարընտան, ասաքիրի մէզքիւրէ իլէ Թունուս ասաքիրի արասընտա պիր միւսատէմէ վուգու պուլուպ, թարաֆէյնտէն թիւֆէնք աթըլմըշ իսէ տէ, քիմսէ եարալանմամըշ տըր։

Բարիզ, 6 յնվր.— Տէնիպահ ճիվարընտա, Թունուս իլէ Թարապլուսը Ղարպ հուտուտը իւզէրինտէ վուգու պուլան հատիսէ իւզէրինէ, Ֆրանսա հիւքիւմէթի՝ Թիւրք ասաքիրինին հարէքէթի տուրտուրուլմասը իչին, Թարապլուսը Ղարպ մէմուրիյնի մահէլլէյէսինէ էմր վէրիլմէսինի հիւքիւմէթի Օսմանլիյէ էքիստէն պէեան իյլէմէի խուսուսընտա Տէրիսաատէթ Ֆրանսա սէֆիրինի մէմուր իթմիշ, վէ Բարիս Օսմանլը սէֆիրի տախի՝ հիւքիւմէթը մէթպուասընա պու մէսլատ թէլէկրաֆ քէշիտէ իյլէմիշ տիր։ Հիւքիւմէթը Օսմանիէ՝ Թունուս վէ Թարապլուսը Ղարպ հուտուտլարընընն սուրէթը գաթիէտէ թայեինի իչին իճրաի մուխապէրէյի էսասէն գապուլ իթտիկինի, կէչէնլերտէ պիլտիրմիշ օլտըղընտան, մէզքիւր չայեանը թէէսսիւֆ հտիսէնին պիր կէօնա նէթիճէսի օլմաեաճաղը զանն օլունուեօր։

ՊԻԷՍԱՍ ՇԱՑԵԱԼԱՐ

Պուլկար հուտուտընտա պիր հատիսէ վուգու պուլտըղը, վէ էրզրումտա իրթիճաուեանէ պիր իխթիլալ զուհուր իտիպ, վալիճէմալ պէյին վէ բէք չօգ մէշրութիյէթ զապիթլերինին թէլէֆ իտիլտիկի չայի օլմըշ իսէ տէ, պու պապտէ մալիւմաթը բէսմիյէ պուլընմատըղընտան, պու իքի հավատիս տախի՝ չայեատան իպարէթ ատտ օլունուեօր։— Մաքէտոնիա մէսէլէսինտէն տօլայը Պուլկարիատա հիւքմ իտէն հէյէճան միւնասիպէթիյլէ, Վիէննա մէհֆիլի սիեասիյէսինտէ իզհարը էնտիչէ իտիլտիկի թէլէկրաֆ խապէրլերինտէն տիր։

ԿԻՐԻՏ ՄԷՍԷԼԷՍԻ

Պազը Ալիէ կէլէն թէլէկրաֆլարա կէօրէ, պիր գաչ կիւն էվվէլ Կիրիտտէ պիր Իսլամ թէլէֆ իտիլմիշ տիր։ Եէնի գապինէ, համի տէվլէթլէրէ պիր նօթա կէօնտէրէճէք տիր։

Աթինատան «Ֆոսիչէ Ծայթունկ»ա իշար օլընտըղընա կէօրէ, Կիրիտին հէյէթը իճրաիյէսի՝ Եունանիսթանըն պիւթիւն գանունլարընը ատտատա մէվգբի իճրայէ գօյմաեա գարար վէրմիշ տիր։

Բէթրէսպուրկտան «Թրիպունա»յա չէքիլէն պիր թէլէկրաֆնամէտէ, Բէթրէսպուրկըն Եունան սէֆիր՝ Կիրիտ հիւքիւմէթինին Եունան գրալընա իթմիշ օլտըղը եէմրն հագգընտա Ռուսիա խարիճիէ նազրը իլէ էտնաի միւլագաթընտա, Եունան հիւքիւմէթինին, համի տէվլէթլէրին գարարլարընա գարշը հիչ պիր հարէքէթտէ պուլընմամաեաճաղընը պէեան իյլէմիշ տիր։

ՄԻՀԹԷՖԷՐՈՒԳ ՄԱԼԻՒՄԱԹ

Խարիճիէ նէզարէթինէ կէլէն պիր թէլէկրաֆտա կէօրէ, Հագգը պէյ բէնչ. սապանը Բէյթայա վասըլ օլմըշ տըր։ Շըմէնարֆէր մուխապէրաթը տիւզէլմիշ օլտըղընտան, միւշարիէյհին հարը Սիւրաթ գաթարըյա չէհրիմիզէ մուվասըլէթի մէմուլ օլունուեօր։

«Իթիլաֆ» սէգիզ այտան պէրու ումուրը նաֆիսաա պիր իչ կէօրիւլմէտիկինտէն վէ գօմիսիօնը մախսուսըն գարարը խիլաֆընտա օլարագ, տախիլի մէմուրլար թայեին իտիլ մէսինտէն վէ սահիր սէպէպլէրտէն տօլայը նաֆիա նազրը Հալաճեան էֆ.նին եէնի գապինէտէ գալմաեըպ, եէրինէ Սէլանիք մէպուսը Բանմի պէյին թայեին օլընաճաղընը պէեան իտիեօր։

Հագգը պէյ, Բօմատան հարէքէթինտէն էվվէլ, Իթալիա խարիճիէ նազրը իլէ միւլագաթընտա, Կիրիտ վէ Պալգան մէսէլէլէրինտէ սէլէֆինին բօլիթիգասընը թուրթաճաղընը պէեան իյլէմիշ տիր։

Եօրիթուլար միւնասիպէթիյլէ Ռում բաթրիգխանէսի թարաֆընտան Ռում ֆուգարասընա 20,000 ղր. թէվզի օլընմըշ տըր։

Ասքէրլիկէ մախսուս եէնի գանուն, թէտգիգ օլընմագ իւզրէ Մէճլիսի մէպուսանընն հարպիյէ գօմիսիօնընա հէվալէ օլընմըշ տըր։

Ռուսական բանակագրական Ազիզ Նէզարէթինէ վերլուծն պիր թագրիրտ, թանթը թէվգըֆա ալընան վէ էքսէրիսի հապ օլընան Ռուսական բանիպլէրի հագգընտա իսթէն մուամէլէտէն չիքեայէթ իսթիմիշ վէ հիւքիւմէթին, էվվէլճէ վագը օլան պէհանաթընա բիայէթէն, բանիպլէրին սալը վերիլմէսի, վէ էկէրչի պիր գապահաթլարը վար իսէ, ուսուլը տարիէսինտէ մուհաքէմէլերի լազում կէլէճէկի պիլտիրիլմիշ տիր։

Մահմուտ Շէվքէթ բաշալը, հարպիէ նազիրը մագամընտա եէնի գապինէյէ իտիալ էթտիրմէք իւզրէ չալըշըլըրը բիվայէթ օլընտըղընը «Լա Թիւրքի» եազմըշ տըր։

Իթալիա սէֆիրի Մարքի Իմբէրիալի՝ Լէոնարա սէֆարէթինէ նագը մէմուրիյէթ իթմիշ վէ եէրինէ Ուաշինկթըն Իթալիա սէֆիրի Պարոն Մաեոր աէ Բլանշ՝ Իսթանպոլ սէֆարէթինէ թայինն գելընմըշ տըր։

Օսմ. պանգասը միւտիրի ումումիսի Մ. Տըֆէսին պէյէֆէնտի պիրատէրի՝ Թուլուզ թիճարէթ օտասը ֆախրի բէյսի վէ Ֆրանսա պանգասը միւտիրի Մ. Ալպէրթ Տըֆէսին, Թուլուզտա յիվը. 4աէ վէֆաթ իթտիկի թէսսուֆէն խապեր ալընմըշ տըր։

Եունան սէֆիրի՝ կէչէն կիւն խարիճիէ նազիրը վէքիլինի Պապը Ալիտէ պուլմատըղընտան, գօնաղընա կիթմիշ վէ եարըմ սաաթ գատար կէօրիւշմիւշ տիւր։ Պու միւլագաթըն, Եունանիսթանտան Թիւրքիայա սիլահ նագլ իթտիքլէրի իսնատաթըյա պիր չօգ Եունանլըլարըն ատրատէթ իտիլմէսի վագրասընա տաիր օլտըղը սէօյլէնիւօր։

Տիվանը հարպըն գարարըյլա, Նէօլօղոս զազէթասը, Պուշօ իմզալը պիր մէգալէ տէրճ իթմիշ օլմասընտան տօլայը պիլա միւտաէթ թաթիլ օլընմըշ տըր։— Պուշօ էֆ.նին, մէզքիւր մէգալէսինտէն տօլայը տիվանը հարպտա մուհաքէմէ իտիլէճէկինի «Բաթրիս» եազըհօր։ Բիվայէթէ կէօրէ, պիր մէպուս, անճագ Մէճլիսի մէպուսանտա սէօյլէտիկի սէօզլէրտէն տօլայը մէռուլ օլմամագտա տըր։

Բրօտոս զազէթասընա տախի, անասընը միւխթէլիֆէյի Օսմանիյէ պէյնինտէ իխթիլաֆա սէպէպ օլաճագ նէյրիեաթը օէպէպիյէ, տիվանը հարպ թարաֆընտան իխթարնամէ կէնտէրիլմիշ տիր։

Տիւնտէն իթիբարէն «Նէօլօղոս» եէրինէ «Անաթօլիգօս Նէօլօղոս» իսմինտէ բումճա եէնի պիր զազէթա նէյր օլունմաեա պաշլամըշ տըր։

«Քէյրի» իսմինտէ տիկէր պիր բումճա զազէթա չըգմըշ իսէ տէ, նիզամէն էվվէլճէ մէրճիինէ իապէր վէրմէկէրէք չըգարըլմըշ օլտըղընտան, իքինճի նիւսիսինտէ Մաթպուաթ իտարէսինտէն թաթիլ իթտիրիլմիշ տիր։

Հիւսէյին Հիլմի բաշա չարշէնպէ կիւնիւ հուզուրը Շահանէյէ գապուլ օլընմըշ վէ իքի սաաթ միւլագաթ իթմիշ տիր։ Օրատան Գապը Ալիյէ կիտէրէք, պաղը իշլէր իլէ մէշղուլ օլմուշ տըր։

Մախսուսէնին 4 Ն.լը Թօնթօն նամ վաբօրը, կէչէն ագշամքի սօն իշկիւզարլըղը իւզէրինէ, չրրագ չըգարըլմըշ տըր։— Մախսուսէ իտարէսինին՝ Գատրքէօյիւնէ իշլէթմէք իւզրէ Շիրքէթի Խայրիէ իտարէսինտէն քիրալատըղը իքի վաբօրըն գօնթրաթը էվվէլքի կիւն իմզալանմըշ տըր։

Մէմլէքէթիմիզէ Եունան էֆքեարընը ինթիշարէ, վէ գարըշըգլըգ չըգարմաեա չալըշտըգլարը անլաշըլան 5 նէֆէր Եունանլը՝ Թիւրքիատան թարտ իտիլմիշլէր տիր։

Պուլկարլարըն հուտուտ թարաֆլարընը թագվիյէ իթմէքտէ օլտըգլարը վէ ամէլեաթը ինչալիյէ իլէ մէշղուլ օլմագտա պուլընտըգլարը՝ եաեա հուտուտտան կէչմէքտէ օլան պաղը եօլճըլարըն իֆատաթընա պինաէն, էտիրնէ վիլայէթինտէն Ցախլիէ նէզարէթինէ պիլտիրիլմիշ տիր։

Պուլկար զազէթալարընտա ոգուանարը-նա նէզարէն, հիւքիւմէթը Օսմանիէ թարաֆընտան դեկա. 1աէ Սոֆիա հիւքիւմէթինէ վերիլէն եէնի պիր բրօթէսթօնամէտ, իթա օլընան թէէմինաթա բաղմէն, էշգընա չէթէլերինին Պուլկարիսթանտան մէմալիքի Օսմանիէյէ կէչտիքլէրի, էվճիւմէ Պուլկարիսթանտա թէշքիլ օլընմըշ օլան 18 քիշիլիք պիր չէթէնին Մանասթըր վիլայէթինտէ իճրաի չէգավէթ իթմէքտէ օլտըղը պիլտիրիլմիշ տիր։ Պուլկար հիւքիւմէթի՝ պու մալիւմաթը թէքզիպ հաղըրլանմագտա իմիշ։

Ամէրիգատա չըգան էրմէնիճէ զավէթալար՝ 1820տէն 1908է գատար Ամէրիգայա հիճրէթ իսէն թէպաայը Օսմանիէնին մուհիմ պիր լիսթասընը նէյր իթմիշլէր տիր։ Պու լիսթատան անլաշըլտըղընա կէօրէ, 1820տէն 1940ա գատար, եալընըզ 29 երքէք նուֆուս, 1840տան 1860ա գատար 127 նուֆուս վէ 1860տան 1870է գատար, էիւ գատըն օլարագ 129 նուֆուս Ամէրիգայա հիճրէթ իթմիշլէր տիր։ 1870տէն 1880է գատար, 81ի գասըն օլարագ 337 նուֆուս, 1880տէն 1890ա գատար, 303իւ գասըն օլարագ 1482 նուֆուս, 1890տան 1900է գատար, 2381 նուֆուս Ամէրիգայա կէչմիշլէր տիր։ 1908տէ պու միգտար 52,556 նուֆուսա պալիզ օլմըշ տըր։ Եալընըզ 1907տէ 20,767 քիշի հիճրէթ իթմիշլէր տիր։ Պունլարըն էքսէրիսի Ռումելի վէ Պուլկար տըր։ Ասիայը Օսմանիէնին, 1860տան 1890ա գատար մուհաճիրլէրին միգտարը 2335 նուֆուս օլմըշ տըր։ Պու թարիխտէն իթիբարէն մուհաճիրլէրին միգտարը ֆէվգէլատէ արթմըշ տըր։ Բէք չօգ էրմէնիլէր, մալիւմ օլան վագրալարտան սօնրա Ամէրիգայա հիճրէթ իթմիշլէր տիր։

Մուշտա միլթէսարրըֆ էսատ Բէուֆ պէյին զայրէթը իսլանամթէրվէրանէսի սէնա օլունուեօր։ «Իզտամ»ա եազըլան պիր մէքթուպտա, միշարիլէյէին ֆէվգէլատէ տիգգաթ վէ իհթիմամը, վէ կէճէլերի պիզզաթ հէր թարաֆը տօլաշմասը սայէսինտէ, ասասիշ ու ինզիբաթ հիւքմ իթմէյէ պաշլամըշ, վագբիլը վագբիսըզ սիլահ աթըլմասը, սիլահը կէզիլմէսի մէն իտիլմիշ, Իսլամ երքէք վէ գըզ չօճուգլարը մէքթէպլէրինին իսլահը իշին նէ եաբըլմագ լազում իսէ, պունլարա թէշէպպիւս օլընմըշ տըր։ Պու հալ տէվամ իտէրսէ, պիր սէնէյէ գատար Մուշտա պէօյիւք թէպէտտիւլաթ կէօրիւլէճէք տիր։ Էհալի՝ միլթէսարրըֆը սէվմէքտէ վէ գանունա իթաաթ իթմէքտէ տիր։

Ճէպէլը Պէրէքէթ տիվանը հարպը թարաֆընտան վերիլմիշ օլան աթիտէքի գարարլար՝ պա իրատէի սէնիէ թաստիգ օլընմըշ տըր։— Համիտիյէ վէ ճիվարընտա զուհուրա կէլէն գարըշըգլըգլար էնասընտա Զէրքէս Իպրահիմ վէ Քիւրտ Ֆէրհատ նամ շախսլարընը, պիր թագըմ սիլահը խալգ իլէ պիրլիքտէ հիւքիւմէթ տաիրէսինէ հիւճումիտէրէք, օրահա սըղընմըշ օլան 12 էրմէնիյի թէլէֆ իթտիքլէրի թէհգգուգ իթմիշ, վէ Զէրքէս Իպրահիմ եարալանարագ էօլտիւկիւ իապէր ալընմըշ օլտըղընտան, ֆիրարի Ֆէրհատ իտամ ճէզասընա մահքիւմ օլմըշ տըր։—Համիտիէ գաղասը գայմագամը Ապտուլլահ էֆ.՝ իղթիշաշը թէսկինէ չալըշմաեաբ, իգթիտարսըզլըղը վէ վազիֆէսիզլիկի սէպէպիյլէ պու ճինայէթէ սէպէպ օլմըշ օլտըղընտան, պիր տահա հիւքիւմէթ մէմուրիյէթինէ թայինն օլընմամագ իւզրէ, թէգաիւտ իտիլտիկի կիպի, գաաը իլէ միւֆթի տախի թէգաիւտ իտիլմիշլէր տիր։ Դազանը իտարէ մէճլիսի ազասընտան Զէրքէս Սայիտ աղա՝ պիր տահա թայինն օլընմամագ իւզրէ ազալըգտան չըգարըլմըշ տըր։ Զէրքէս Նուրի պէյ իլէ Ատանալը Մահմուտ էֆ. Ճէր սէնէ նէֆի իտիլմիշլէր տիր։ Ատանա ժանտարմա ալայը բիտտէ պէօլիսկիւնտէն օն պաշը Սալիհ վէ ժանտարմա Բէսուլ պին Ալի իլէ Ուզուն Ալի պին Մահմուտ թէգաիւտ իտիլմիշլէր վէ Գոնիալը Հաշիմ էֆ.վէ պիր տահա մէմուրիյէթ վերիլմէսի գարարկիր օլմըշ տըր։— Հարուսնիէ էրմէնի քիլիսէթինի աթէշէ վերտիկի թէպէյիսին իտէն գունտուրաճը Վէլի՝ 3 սէնէ զինճիրպէյնտ մանպէսիյէթէ մահքիւմ օլմըշ տըր։ Թէնտիսինէ իշթիրաք իտէն տիկէրլերին գապահաթը թէպէյիսին իթմէտիկինտէն, պէրաէթլերինէ գարար վերիլմիշ տիր։

Իզմիրտէ մանիֆաթուրա թահիրի Անտոն էֆ. Անտոնեանընը զէվճէսինտէն, էվվէլա չախսէն վէ սօնրա թէհոտամիզ մէքթուպլար իլէ 20 լիրա թալէպ իթմիշ օլան Մուշլը Սարուխան Յակոբեան՝ Իզմիր սիվանը հարպը թարաֆընտան 4 սէնէ զինճիրպէյնտ մանպէսիյէթէ մահքիւմ օլմըշ տըր։

Էսկիշէհիր Մէրիճ նէհրի ճօշմըշ վէ ճիվար մահէլլէրի սու պասմըշ տըր։ Վարատար վէ Թունճա նէհրլերի տախի ճօշըրընտան, բէք չօգ քէօյլէր սու ալթընտա գալմըշ տըր։ Վագը օլան զարար պէօյիւք իսէ տէ, միգտարը մալիւմ տէյիլ տիր։

Ատանա ճիվարընտա թիւթիւն զօճըլարըյա ատաքիրի Օսմանիէ պէյնինտէ պիր միւսատէմէ վուղուս պուլուպ, գաշաղճըլարտան 1ի եարալանմըշ վէ 3ը տէրէճէթ իսթիմիշ տիր։ Էշգընատան 29 պէյկիր, 220 քիլօ թիւթիւն, 10 կրա թիւֆէնկի վէ 500 խարթուճ զապթ օլընմըշ տըր։

Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Սուրիէ տաարթըմանընտա պիրէր գաթ քիրալամըշ օլան Տէսրինա վէ Զագըր Մարի խանինտէ իքի գարընըն տաիրէյէրի՝ պիր զէմանտան պէրու զապթանընը նազարը տիգգաթընը ճէլպ իթմիշ տիր։ Պու իքի խապիսէյէր, մէքթէպտէ տէվամ իտէն 12-14 եաշլարընտա քիւչիւք գըզ չօճուգլարընը վէ էմսալինի պիր թագրիպ իզֆալ իտէրէք, էվվէլրինէ կէօթիւրմէքտէ, վէ օրատա պունլարը, եալընըզ պիքրի մուհաֆազա օլունմագ չարթըյա, պիր թագըմ զավիրսիզ վէ վիճանանըզ քիմսէյէրին էյլէնճէսինէ թէպիմ իթմէքտէ, վէ պու մէքրուհ թիճարէթի՝ քէնարլէրինէ իշ կիւճ էտինմէքտէ իմիշլէր։ Կէչէն կիւն տախի Տէսբինանընը տաիրէսինէ մաարուֆ պիր խրիսթիան վէ արգատան կիւզէլ պիր գըզ չօճուղը կիրմիշ։ Բօլիսլէր տէ արգասընտան կիրմիշլէր։ Պիչարէ չօճուգ սատէտիյ օլմասըյա, իշի պէեան իթտիկինտէ, Տէսբինա, գըզ վէ քէյֆինտէն մահրում իսթէն չախս՝ Պէյօղլը միւթէսարրըֆլըղընա կէօթիւրիւլմիշլէր, վէ ավ սօնրա Զագըր Մարի տախի կէօթիւրիւլմիշ տիւր։ Պունլարընը իպրարըյա իշ ալեաշըլմըշ տըր։ Գըզընն խոմի Միրիցա վէ Բուսիալը օլուպ, Ֆրանսըզ մէքթէպինէ կիտէր իմիշ։ Տէսբինայը, քէնտիսինէ, բէֆիքէլերինատէն պիրի թանընմըշ տըր։ Պունտան պաշգա, չօճուգ, մէզքիւր էվէ կէլէն չախսլարընն քէնտիսիյէ նասըլ վագրթ կէչիրտիքլերինի հէքիայէ իթմիշ տիր։ Զապրթա, թահարրիեաթ իճրասըյա, Մարի, Մարիգա վէ Ալէքսանտրա իսմինտէ իւչ գըզ տահա պուլմըշ տըր։ Տիկէր ալմը գըզ պու իքի գարընընն տաիրէլերինէ կիտէրէր իմիշ։ Թահգըգաթա տէվամ օլունուեօր։ — «Լէվանթ Հէրալտ» սէրտէսթ իսիլէն չախսըն՝ Պէյօղլը միւթէսարան ճէմիյէթինէ մէնսուպ, եաշլըճա պիր քիմսէ օլաղընը. ֆագաթ պու բէզալէթի ֆաշ իթմէքտէն իճթինապէն, մէրգումըն իսմինի վերմէք իսթէմէտիկինի վէ տիկէր թէֆէրրուաթա կիրիշմէեճէկինի պէեան իլէմիշ տիր։—Մէզքիւր իքի խապիսէտէն պաշգա, սաիր պաղը խապիս եախսա խապիսէլերին տախի Պէյօղլընտա պու մէքրուհ թիճարէթէ մէշղուլ օլմագտա պուլունարգլարը խապէր ալընմըշ տըր։

Տիւն քէսրէթլէ եաղան գար սէպէպիյլէ եօլլար դարանմըշ օլտուղընտան, պու սապահ թրամվայլար իշլեեմէմիշ տիր։

Կէչէն ագշամ Շիրքէթին 59 Ն.լը վաբօրը՝ քէօբրիյէ կէլմէք իւզրէ Իսկիւտարտան հարէքէթ իտէրքէն չիմաճըլարտան պիրի տէնիզ գաղաէն տիւշմիշ, վէ զայպ օլմըշ տըր։

ՕՍՄ. ՊԱՆԳԱՍԸ իր ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ պանգասընն Գալաթա, Իսթանպոլ վէ Պէյօղլը իտարէխանէլերի՝ էֆբէնտի 1910 յանվար 11 վէ 14իւնճիւ կիւնլերի գաբալը գալաճագ տըրլար։

ԻՐԱՆ ԱՀԱՎԱԼԻ

Օրատուկեաճընը, Իրանտա Ահաթ չէհրի եագընընտա թէէսիս իթմիշ օլան Բահիմ խանընն բէաքսիօնէր ֆըրգասընա գարշը՝ էրմէնի միլլէթինտէն միրալայ Եփրեմին գօմանտասը ալթընտաքի ասաքիրի Իրանիէնին մուզաֆֆէրիյէթլերի բէք բարլագ օլտըղը թէպրիզտէն խապէր վերիլիեօր։ Ահաթ չէհրի, նիհայէթ միրալայ Եփրեմ թարաֆընտան զապթ օլընմըշ, Բագիմ խանընն սիւարիլերի՝ քիւլլիյէթլի թէլէֆաթա ուղրատարագ ֆիրարա մէճպուր օլմըշ վէ 30 քիլոմէթրօյա գատար թաագիպ իտիլմիշ տիր։

Ահաթտան էօթէտէ 6 գարիէ իշղալ իտիլմիշ, վէ էշգընատան քիւլլիյէթլի մուհիմմաթը հարպիյէ զապթ օլընմըշ տըր։ Բագիմ խան, Ահաթտա գաբանըգ գալմըշ վէ մէշրուութիյէթ ասքէրլերինէ գարշը մուգավէմէթ իթմէք իսթէմիշ իսէ տէ, պիր Ալման զապիթինին գօմանտասը ալթընտա պուլունան Մագսիմ պաթարեալարընն աթէշի գարշըսընտա տիւշարը տէշէթի օլարագ, էֆքասընտան նըռաքընը մագթուլ վէ մէճրուհ օլարագ մէյտանը հարպտա պրագաբգտան սօնրա, քէնտիսի ֆիրարա մէճպուր օլմըշ տըր։ Միրալայ Եփրեմին սիւարիլերի մէրգումը թագիպ իթմիշլէր տիր։ Բագիմ խան, շըմալա տօղրու ֆիրարընա տէվամ իտիեօր։ Ահաթ վէ Զինճան՝ հիւքիւմէթէ արզը իթաաթ իթմիշլէր տիր։ Պիւթիւն էհալի, զալիպլէրի գարշըլաեարագ, քէնտիլերինի Բագիմ խանընն բէնէլէնտէն գուրթարմըշ օլմալարընտան տօլայը պէեանը չիւքրան իյլէմիշլէր տիր։

Միրալայ Եփրեմին ֆըրգասը՝ իլերիյէ հարէքէթէ տէվամ իտիեօր։ Բագիմ խան, քէմալը չիտէթլէ թաագիպ իտիլմէքտէ տիր, վէ եագընտա, պու գահրաման ասաքիրին զայրէթը ֆէտաքեարանէսիյլէ Իրան մէմալիքինին պիւթիւն բէաքսիօնէրլերին բէնէլէսինտէն գուրթուլաճաղը մէմուլ օլընմագտա տըր։

ԹԱՐԻԽԻ ԱՍՐԸՄԸՋՏԱՆ

ՄԻԼԼԻ ԳԻՐ ՍԱՀԻՖԷ

Մուհարրիրի՝ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԱՊԵՏԵԱՆ

Կէչէնտէ վէֆաթ իտէն էրմէնի վարդապետլերինտէն Վանան Վ. Տէր-Մինասեանընն թէրճէմէի հալինի հավի պու բիաէնին ֆիեաթը 50 բարա տըր։ Մէրքէզի ֆիրուխթը՝ Գապը Ալի ճատտէսինտէ Պիւլպիւլեան Լեւոն էֆ.նին իտարէխանէսինտէ տիր։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

24 Դեկտեմբեր 1909

	Ղ.	Բր.
Թէվֆիկ խափիմ էսք. ուս.	103	20
Բուսմէլի չըմէնտըֆէրի Ֆր.	217	
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	40
Տէրիս. Թրանվայ գուբ.	7	45
» » թանվ Ֆր.	483	
Բէյի	17	20
Տէրիսաատէթ Բրնթըմ	438	
Տէրդօղ	313	
Անատօլը չըմէնտըֆէրի գուբ.	14	80
» » թահ.	523	
Քրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	313	
» » » Բ.	260	

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղ. տան	Ղ.	Բր.
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	108	
Մէթալիք	100	
Բօլ	90	
Ֆրանսըզ ալթունը	87	10
Իտալիզ լիրասը	110	2
Գըրմից	50	
Ռուպլի քեաղըտ	8	62

Միւտիրը մեսուլը զազէթա
ԹՕԼԱՑԵԱՆ

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Պէյօղլունտա Թազսիմ նուսրեթիյէսի Ն. 55